

ՕՏԱՐ ՀԵՂԻՆԱԿՆԵՐ ԵՒ ՀԱՅ ԱԶԳԸ

Ուրախութեամբ իմացանք որ Ֆրանց Վէր-  
Ֆելի հոյակապ վէպը («Ճեպէլ Մուսայի քառա-  
սուն օրերը»), որուն թարգմանութիւնը կը  
հրատարակէ Եղիպտոսի Արեւը, անգլիական  
թարգմանութեամբ հրատարակուած է Ամերի-  
կայի մէջ, եւ ամերիկեան մեծ թերթերուն մէջ  
արդէն անոր նուիրուած են թէ՛ այդ գործը եւ  
թէ՛ հայ ժողովուրդը փառարանող յօդուածներ:

Կարելի չէ չզարմանալ թէ ինչպէ՞ս հայ վի-  
պագիր մը չխորհեցաւ այդ սքանչելի նիւթէն  
զրական գործ մը հանել, ու նոյն ատեն կարելի  
չէ երախտագիտութիւն չզգալ այդ աւատրիացի  
յայտնի գրագէտին հանդէպ, որ իր տաղանդն  
ու իր հոշակն ի նպաստ դրեր է մեր ցեղի ժա-  
մանակակից պատմութեան ամենէն իրապէս  
զիւցադնական ու ամբողջութեանը մէջ գեղե-  
ցիկ ու յուզիչ գրուածքին: Երանի՛ թէ գտնուէին  
Հայեր որ զիւրացնէին այդ գործին Փրանսերէն  
թարգմանութեան մը հրատարակումը: Այդ  
զիւցադնեղական դրուագը հայկական ու  
Փրանսական է միանգամայն ու հայ ու Փրան-  
սացի ժողովուրդներու բարեկամութիւնն ամ-  
բացնելու լուսագոյն միջոցներէն մին է այդպի-  
սի գրքերու տարածումը: Այդ գիրքը նոյնպէս  
մեծ դէնք մը կրնայ ըլլալ մեր օտարաբարառ  
նոր սերունդին մէջ հայ ցեղի հանդէպ սիրոյ եւ  
յարգանքի, հաւատարմութեան զգացումները  
վառ պահելու համար:

Նոյնպիսի գիրք մըն է Փրանսացի հեղինա-  
կաւոր պատմաբան Ռընէ Կրուսէի «Խաչակրու-  
քեանց Պատմութիւնը» կոթողական գործին ա-  
ռաջին հատորը, որ նոր լոյս տեսաւ: 1)

1) René GROUSSET, *Histoire des Croisades et du royaume franc de Jérusalem*, I. *L'anarchie musulmane et la monarchie française*.

Մեր ցեղը իր դարաւոր պատմութեան ամե-  
նէն կարեւոր ու փառաւոր դրուագներէն մին ապ-  
րեցաւ ժԱ. — ժԴ. դարերուն Կիլիկիոյ մէջ  
իր ստեղծած նոր Հայաստանով եւ խաչակրու-  
թեանց մեծ զիւցադնեղութեան իր ունեցած  
մասնակցութեամբ:

Կրուսէ իր գործին առաջին հատորին մէջ,  
որ, մօտ 700 էջէ բաղկացած, եւրոպական ու  
արեւելեան, մասնաւորապէս հայ բոլոր ազ-  
բիւրներու օգտագործմամբ կազմուած ստուար  
երկասիրութիւն մըն է, հայոց դերը յայնօրէն  
ու արդարացիօրէն ցոյց կուտայ: Ինծի ուղ-  
ղուած նամակի մը մէջ, հեղինակը կը յայտնէ  
թէ յաջորդ երկու հատորներուն մէջ, ի վեր  
պիտի հանէ աւելի եւս մանրակրկիտ կերպով  
հայկական մասնակցութիւնը խաչակրութեանց  
զարմանազան (ու վերջին պատերազմի կիլիկ-  
եան հայ-Փրանսական գործունէութեան պէս  
գէշ վերջացած) պատմութեան, մասնակցու-  
թիւն որ աւելի եւս կարեւոր եղած է ըստ Կրու-  
սէի՝ այդ յաջորդ շրջաններուն: Հայու մը ընե-  
լիքն է որ այս Փրանսացի պատուական գիտու-  
նը կատարեր է, ահագին աշխատութեամբ, ա-  
մենախոր հմտութեամբ եւ ճշմարտախոյզ ու  
արդարամիտ ոգիով:

Ամէն Փրանսագէտ ազգասէր հայ այդ մե-  
ծարժէք գործէն օրինակ մը ունենալու է եւ իր  
զաւակներուն զայն կարգացնելու է:

Ահա՛ եւրոպացիներ որ մեր ցեղին պատմու-  
թեան լուսագոյն էջերը տաղանդաւոր գործերու  
մէջ աշխարհի ծանօթացնելով, հայ անունը  
բարձրացնելու մեծ ծառայութիւնը կը մատու-  
ցանն մեզի, եւ ասիկա աւելի եւս թանկագին  
ու սիրտիչ է մեզի համար՝ այնպիսի պահու-  
մը ուր խումբ մը խելակորոյս Հայեր հատուա-  
ծամու, հակազգային յիմարութիւններով՝ կը  
խայտառակեն հայ անունը օտար երկիրներու  
մէջ:

Հայ նորագոյն հրատարակութիւնները արտասահմանի և մանաւանդ Հայաստանի մէջ, բաղմաթիւ եղան այս վերջին վեցամսեային, և

անոնց մէջ կան որ շատ կարեւոր գործեր են: Ատոնց մասին պիտի խօսիմ յաջորդ թիւի քրոնիկիս մէջ:

Ա. ԶՕՊԱՆԵԱՆ

